

ՂԱԼԱԹԻԱՅ ՝՝ ԲԷՍԻԼ“

Ամեն ինչ որ կ'ընէք՝ Տիրոջը
փառքին համար է:

Գայցեր էք Ղալաթիոյ Ռէսլը:

Ղալաթիոյ ամենէն աննշան ու միանգամայն ամենէն հետաքրքրաշարժ վայրերէն մէկն է ասիկա: Գայցէ մըն է կերպով մը, ու միւս գաֆէներուն հետ ու նեցած նմանութիւնը ան է մինակ, որ հճն ալ անգործ ու պարապ մարդիկ կը յաճախեն: Բայց մինչդեռ կ: Պօլսի ծովեզերեայ այդ տարօրինապէս ինքնատիպ թաղին մէջ այլուր պիտի գտնէք միայն դէմքեր, որոնց վրայ մոլութիւնը դրած է իր ակներև դրոշմը և օղին ու ալքօլը փորած են բարակ ակօսներ, ու աչքերու մէջ անյագ տենչանքներու ու ահոելի յուսահատութեան խօլ փողփողումները, վայելչազգեստ մարմիններու քով ծակծկած արմունգներ և տաբատներու ծըւկի-ծըւիկ զգանցքներ, ու անփութիւնն ու անպատկառութիւնը քով քովի,—ասդին, Ռէսդի մէջ, ամենքը մէկ գաղափարէ թափուած մարդիկ են, հանդարտ դէմքեր, խնամքով խողանակուած հագուստներ, խորհրդակիր զգուշաւորութիւն մը, և աչքերու մէջ միշտ յոյսի ցոլը:

Անգլիացի միսիօնարուհի մը հաստատած է այս շէնքը Բէրչէմպէ-Բաղար, իբր բողոքականութեան ծաւալման միջոց մը: Շէնքը երկու սենեակի կը բաժնուի,

սրճարան և ընթերցարան։ Մուտքը և ընթերցանութիւնը ձրի են, ու պարտաւոր չես բան մը առնելու Խահուէ, թէյ, կաթ և նմանօրինակ անվաս ըմպելիք մը կը բերէ քեզի սպասաւոր՝ եթէ ուզես, թէ ոչ՝ կարող ես առաւօտէն մինչև իրիկուն նստիլ հոն առանց փարա մը վճարելու։ Պատերուն վրայ գրուած են Ս. Գրքէն այլ և այլ հատուածներ, հայերէն, յունարէն, անդլիերէն, թուրքերէն։ Ամբողջ մատենագարան մը կայ հոն կրօնական հանդէսներու, որոնք առանձին հատորներով կազմուած են, և բաւական ստուար կոյտ մը կրօնական տետրակներու, որոնք տեղին սպասաւորը անուշ ժպիտով մը կը նուիրէ ձեզի. յաւիտենական վերնագիրներն են ատոնք իրենց բողոքական ծագումին յատկանշանական գրոշմովը. — Զղջալ եւ Յիսուսի երբալ. — Յիսուսի նայինք. — Ամեն քիսունեայ Քրիստոսի գործաւոր. — Յանցանքն իմս չէ. — Ո՞յժ են որ կ'ընդունին զնոգին Սուրբ և այլն։ Ժուժկալութեան ընկերութեան մը մասնաճիւղն է նաև Ռէսդը. ընթերցատան մէջ, եռոտանիի մը վրայ, որ ծանրաբեռնուած է լրագիրներով ու տետրակներով, կայ այն քարտերէն մին, զոր ստորագրով ինքզինքը պարտաւոր կը համարի հրաժարելու ոգելից ըմպելիք և ծխախոտէ, ու լամբակէն անցընելու կապոյտ ժապաւէնի կտոր մը։ Այդ քարտին ճակատը գրուած է՝ Ամեն բան կրնամ ընել Քրիստոսվ, որ զիս կը զօրացնէ (Փիլիպ. Դ. 13), և «Ժուժկալութիւն կամ Քրիստոնէական շարժում մոլութեանց գէմն վերնագրին տակ սա բառերը. «Յիսուսի օդնութեամբ ոգելից ըմպելիքներէ և ծիսելէ հրաժարելով՝ կ'ուխտեմ այլես չգործածել և օրինակ ըլլալ այլոց», որոնց ներքե պէտք է գնել ստորագրութիւնը։ Մինչև հիմա Ռէսդի հայ սպասաւորը միայն կարծեմ բաջութիւն ունեցած է իր անունը փայլեցնելու այդ քարտին ներքե իր լամբակը զարդարելու այն յուսածիծաղ ժապաւէնով։

Բողոքական տաճարի մը պարզութիւնը և մաքրու-

թիւնը կը ափրեն հոն։ Սպասարկութիւնը կը լինի երկիւղած հանդարտութեամբ ու վայելուչ բարեկրթութեամբ։ սրճարանին երկու ծառաները կարծես սրբավայրի մը մէջ կը բալեն։ Ու սովորութիւններ կան հոն, որոնք անվարժներու զարմանքն ու մերթ զայրոյթը կը շարժեն։ Ընթերցանութեան յատկացած սրահին մէջ արգելուած է սիկառէթ մը ծխել, կամ սուրճդ հոն բերել տալ, —մինչ թէսդի երկու կողմը, քիչ մը վեր կամ վար, կասկածելի գարեջրատներու խառնակեցիկ աղջիկներ—մրուրը մեծ քաղաքին ապականութեան — անցորդին առջև կը պարզեն իրենց յօնական նայուածքները, խենէց ծիծաղները և լպիրը կեցուածքը։

Հայեր ու յօներ միայն կը յաճախեն թէսդը, աւելի շատ լուսաւորչական և օրթոդոքս, քան բողոքական։ Վարժարանէ նոր ելած երիտասարդներ են ասոնք մեծ մասամբ, անդործ դասատուներ, դործ մինառող դրագիրներ, պաշտօնի հետամուտ բողոքական քարողիներ։ Հոն կը նստին ժամերով, պատուհանին մօտ, միշտ յուսալից և ակնկալու, ուշագիր՝ դռան իւրաքանչիւր բացուածքին և ներս մտնող մարդուն, որ դոգցես իրեն հետ պիտի բերէ այնքան ատենէ ի վեր ըղձացուած դասերը կամ պաշտօնը։ Ու մերթ, քիչ մը շարժում դնելու համար կարծես այդ խաղաղիկ միօրինակութեան մէջ, կրօնական վիճաբանութիւններ կը լինին, որոնց մէջ յօները աշքի կը զարնեն միշտ իրենց շարժուածքին ուժգնութեամբ ու ձայներուն բարձրութեամբ։ Եղած չէ սակայն վիճաբանութիւն մը, որ կը ոփուկ վերջանայ. այդ մթնոլորտին մէջ չես գիտեր ինչ կայ իւղոս ու թմրեցուցիչ, որ կ'ազդէ ամենէն աշխոյժ մարմիններուն ու ամենէն կրակոտ ուղեղներուն վրայ։

Ընթերցարանին մէջ, տախտակորմով բաժնուած մաս մը կայ, որ թէսդի տեսչուհուն և անոր օգնականին յատկացուած է։ «Աւետարանական» միսիոնարուհիներն են աղոնք։ Իրենց մանկական ու միանգամայն վաղնջուց մաղաղաթի պէս ճմրթկած դէմքը պատկա-

ռանք ու կարեկցութիւն կ'ազգէ քեզի։ Այդ կապոյտ
աչուըներուն խորը կեանքի ի՞նչ աղեխարշ տռամ՝ կը
յայտնուի դիտողին։ Կը զգաս թէ հոգին որ աստիճան
տիրապետած ըլլալու է մարմնին, —արդի ժամանակին
մէջ, ուր երազէն աւելի գործը, անդորրաւէտ խաղա-
ղութենէն աւելի մարմնատանջիկ կրքերն ու խանդանքը,
վայելըէն աւելի հեշտախտութիւնը, սէրէն աւելի միաը
կը տիրապետեն յաղթապանծ, —որպէս զի այդ հեզ
անգլիացի աղջիկները, կեանքին ամեն հաճոյքները ար-
համարհելով, օտար երկիրներու մէջ գան օտար ու ան-
տարբեր մարդերու նուիրել իրենց ամուլ ծոցին բոլոր
խանդաղատանքը։

Երբեմն կ'երթայի ժամերով նստել այդ հանգստա-
վայրը. Ղալաթիոյ անտանելի ժիսրին ու եռացող ոգեռ-
րութեան մէջ, անշարժ արձանի մը տպաւորութիւնը
կ'ընէ քեզի այդ տունը, ուր գլուխները՝ մարմարեայ
սեղաններուն վրայ հակած լուելեայն՝ կը կարդան «Ա-
րեւելի», «Աւետարե», «Բիւրակն» և անգլիերէն թեր-
թեր։ Ըսթերցարանին մէջ ալ մէկ-երկու հոգի կը գրեն
մատենադարանին առջև։ Յոզնած ուղեղներու համար
յարմարագոյն տեղն է ատիկա Ղալաթիա։ Հիմակ ալ
առջի ախորժը չունիմ այդ վայրին համար։ Օր մը սար-
սուռով գուլս ելած եմ անկից։

Անցեալ նոյեմբերին տեղի ունեցաւ ասիկա։ Հինգ-
շաբթի օր մըն էր, լաւ կը յիշեմ։ Տրտում օգ մը կար.
առջի իրիկուընէ ի վեր անձրև տեղացած էր, և Ղա-
լաթիոյ սալայատակներուն աղտոտ կապարագոյն ցեխը
աչքի զարնող հակապատկեր մը կը կազմէր երկնքին
պայծառ կապոյտին հետ, որ, թօնընկէց ամպերէն ազտ-
տած, անհունութեան մէջ կը պատժէր իր անծայրածիր
մերկութիւնը։ Կծու ցուրտ մը կը տիրէր, ու քամին բիւր
սլաքներով կ'ասղնիկէր մարմնին հոլանի մասերը։ Իշու-
դը մտայ յանկարծ, չեմ գիտեր ինչու։ Մարմարեայ
սեղանի մը առջև անցայ, ուր նստած էր բարեկամնե-
րէս մին, մշտնջենաւոր յաճախորդ այդ ներողամիտ

հաստատութեան, ու պատկերազարդ հաւաքածոյ մը առնելով սկսայ մեքենաբար թղթատել նոյն բազմութիւնը հոն էր միշտ, անդոյր ու անշշուկ, մեղմաձայն խօսակցութեամբ զբաղած կամ ընթերցանութեան մէջ խորասոյզ:

Այդ միջոցին ճիշտ քովս եկաւ նստաւ տասնըինը-քսան տարեկան երիտասարդ մը, ֆրանսերէն բարեեց դիմացի բարեկամս, անգլիերէն թերթ մը քաշեց առջևն, փորձեց կարդալ, և, երկու վայրկեան ետքը, արհամարհանքով մէկդի նետեց զայն և սկսաւ ձեղունը դիտել:

Ուշագրաւ դէմք մըն էր, բոլորովին տարբեր այն խաղաղ ու տարտամ դէմքերէն, որոնց վարժուած էր հոն նայուածքս: Մոլորուն ու խոր աչքեր ունէր, բայց խոր, այնչափ որ բիբերուն ցոլքը այնպէս կը վառէր հոն, ինչպէս սիկարէթի մը ծայրը գիշերուան խաւարին մէջ: Այտերը այնչափ ներս քաշուած էին, ու վտիտ այնքան, որ բերնին մէջէն զիրար կը համբուրէին կարծես: Պեխ ու մօրուք չունէր գեռ. ցից կզակին վրայ հազիւ կ'երկարէին քանի մը սև թելեր, որոնց հետ կը խաղար եր սուր և ոսկրոտ մատներով: Նիհար պարանոցը կը խրէր ուսերուն մէջտեղ, որոնք երկու կողմէն վեր կը բարձրանային պատուարներու նման: Գլուխը դրած էր եւրոպական կլոր գլխարկ մը տեղ-տեղ ճմրթկած ու այնչափ աղտոտ որ տարակոյս կ'ունենայիր սկզբնական գոյնին վրայ: Բարակ վերարկու մը հագած էր, որ հազիւ մինչև մէջքը կ'իջնէր, և արմուկին ծակերէն միսը կ'երենար դժգոյն ու ողորմ, ուռուցիկ կապտորակ երակներու գալարումով մը: Օձիք ու փողպատ չունէր, և աղտոտ շապկի մը բացուածքէն կ'երենային լանջոսկըրներուն երկու խոռոչները:

Ընթերցումս թողուցի ու այդ դէմքը դիտեցի: Այն հեղիկ մարդերուն մէջ հայհոյանք մըն էր այդ երիտասարդը: Իր վիճակը սքօղելու երեսոյթ չունէր բնաւ, միւսներուն պէս, որոնք իրենց վերարկուն մինչև օձիքը

կոճկած են միշտ՝ ծածկելու համար փողպատին պակասը կամ շապկին փեթոտուքը։ Աչուըներուն մէջ ոչ յոյս կը կարդացուէր, ոչ յուսահատութիւն, անտարբերութիւն միայն Թշուառութեան վարժուած ըլլալու էր, և աղօր մէջ կ'ապրէր սիրայօժար։ Բոթանակ մը չէր թուեր այդ վիճակը իրեն համար, այլ պատմուծան մը։

Կ'երենար որ անդլիերէն ու ֆրանսերէն գիտէր, և սակայն անգօրծ ըլլալու էր՝ այդ խզճալի կացութեան մէջ գտնուելու համար։ Ու, մէկէն, աւզեցի գիտնալ իր պատմութիւնը։ Բնութենէն ու ընկերութենէն անժառանգ այդ պատեանին ներքե ինչ գաղտնիք կար ծածկուած։

Բարեկամիս հետ խօսակցութեան սկսած էի իր կարդացած մէկ յօդուածին վրայ, որուն նիւթը կը պատմէր ինձի, երբ երիտասարդն ալ խօսքի խառնուեցաւ, մեր բարքերուն յատուկ վստահալից ընտանութեամբ։ Մաքուր հայերէն կը խօսէր, ու կ'երենար որ բիշշատ խնամեալ կրթութիւն մը առած էր։

Բարեկամն վերստին իր ընթերցանութեան մէջ խորասուլուած էր, և խօսակցութիւնը վերջ գտած՝ հակառակ կամքիս, երբ երիտասարդը, որ երկու-երեք վայրկեանէ ի վեր աչքերը սեղանին մարմարին յառած էր անքթիթ սեւեռումով։

—կը ներէք, ըստ յանկարծ, և առնելով ծխախոսի տուփս, որ սեղանին վրայ կը գտնուէր, սիկառէթ մը բոլորեց ընդփոյթ, վառեց, և գէմքը պահ մը կորսուեցաւ ծուխի յորդառատ յործանքներու մէջ։ Ամենէն մոլեռանդ ծխողներու քով խոկ չէի տեսած այն անյագ ցանկութիւնը, որով ներս կը քաշէր մուխը և յետոյ դուրս կու տար բթէն, ըերնէն, աչքերովը հետևելով կապտորակ պարոյրներուն անճառ երանութեամբ։ Մոխիրը հետզհետէ կ'իյնար կուրծքին վրայ, շապկին բացուածքէն ներս, ու կը սահէր նորածիլ թելերուն վրայէն։ Ու սիկառէթը ծխեց մինչև ծայրը, մատներն ու շրթունքը այրելու աստիճան, և երբ վերջապէս հարկա-

դրուեցաւ նետել, ըղձական նայուածք մը ունեցաւ
աշուշներուն խորը:

— Ֆրանսերէնէն ու անգլիերէնէն զատ ուրիշ լե-
զու ալ գիտէք, հարցուցի խօսք մը բրած ըլլալու հա-
մար:

— Այս, ըստ կերկերեալ ձայնով մը, որ կարձես
կը քեղթէր կոկորդին ձայնական լարերը, գերմա-
ներէն ալ գիտեմ; Քիչ մըն ալ տաճկերէն:

Նորէն նայեցայ իրեն. անհանգիստ կ'երենար, կ'ե-
րերտկար, գլուխը այս ու այն կողմ կը շարժէր, ու մերթ
նայուածքը կը յառէր ծխախոտիս տուփին:

— Սիկառէթ մըն ալ կը շինէք, ըսի:

Պատասխան չը տուաւ, արդէն իր երկար մատնե-
րը կը խաղային ծխախոտի թելերուն մէջ, ու յաջորդ
վայրկեանին իր սիկառէթին ծուխը պահ մը դարձեալ
իր դէմքը կը ծածկէր տեսութենէս:

— Կ'երենայ որ շատ կ'ախորժիք ծխելէ, ըսի, ա-
ռիթ մը ունենալու համար իրեն հետ խօսակցելու:

— Այս, ըստ, կեանքիս էն մեծ հաճոյըներէն մէկն
է. թնդ որ թիւթիւնը ուրիշ աղէկութիւն ալ ունի, ա-
նօթութիւնը կ'անցընէ:

— Դեռ ճաշած չէք, ըսի անգիտակցարար:

— Զէ, երէկ երեկուընէ ի վեր բերանս բան մը
դրած չեմ; պատասխանեց անփութօրէն:

Այս անդամ շեշտակի նայեցայ իր աշուշներուն
մէջ: Զէ, կատակ չէր ընել. իր թալկահար և գալարա-
տանջ դիմագծերը ապացոյց էին ըսածին:

— Անուննիդ շնորհ կ'ընէք, ըսի:

— Արմենակ Սիմանեան:

Սիմանեան անունը իմացեր էի, հայըղողքական
հասարակութեան մեծահարուստ ու ազգեցիկ անդամ-
ներէն մէկուն անունն էր:

— Ազգականութիւն ունիք Սիմանեան Յակոբ էֆէն-
տիին հետ:

— Հօրեղբայլս է:

Զարմանքէ զարմանք կը գլորէի: Զորս լեզու գիտէր, երիտասարդ էր, այնչափ հարուստ ազգական մը ունէր, և քսան ժամէ ի վեր բան մը կերած չէր: Ա՛ անխօրհուրդ եղայ:

— Ի՞նչպէս կըլլայ ուրեմն... որ այս վիճակին մէջ կը գտնուիք:

— Է՛հ, ձգեցէք, շարժէր պատմել, կարեռութիւն չունի:

Նորէն սիկառէթ մը շինեց, և սկսաւ մեծ ճարտարութեամբ բերնովը օդին մէջ զրկել ծուխի բոլորակներ, որոնք նախ թանձր ու խիտ, երթալով կ'անօսրանային, մինչև որ ծիրը կը բայքայուէր ու աներեսոյթ կըլլար:

Երբ սիկառէթը սպառեց, ինձի դարձաւ, և, ժպիտով մը, որ գերեզմանի մը եզրը բուսած ծաղկի մը տպաւորութիւնը ազդեց ինձի՝

— Հը՛, ըսաւ, կը տեսնեմ որ հետաքրքիր էք կեանքս գիտնալու: Կեցիք պատմեմ քանի մը խօսքով: Նախ և առաջ սա ըսեմ ձեզի որ ես բողոքական չեմ, չէ, բողոքական չեմ: Թէ որ բողոքական ըլլայի, ինձի այս վիճակին մէջ չէիք տեսնար, բայց չուզեցի, կամ չկրցայ, ձերքս չէր: Ամեն ատեն ալ այս վիճակին մէջ գտնուած չեմ: Ես ալ աղէկ օրեր ունեցած եմ, մաքուր հագուած եմ, և խմած թիւթիւնս ուրիշէն մուրալու պէտք ունեցած չեմ... Զէ մի ըսէք, տեսակ մը մուրալ ալ աս է: Հիմակ ալ եթէ ուզեմ կրնամ աւելի մը կոթ ըլլալ, բայց անանկ զզուած եմ կեանքէն, անանկ զզուած, որ բոլորովին թող տուած եմ ինքզինքս: Քիչ մը առաջ հօրեղբօրս անունը տուի, զարմացաք հարկաւ որ անանկ հարուստ ազգական մը ունենալովս մէկտեղ աս վիճակին հասեր եմ: Սա գիտցէք որ իմ դժբախտութեանս միակ պատճառը ինքն է: Հիմակ կը հասկնաք:

« Լուսահոգի հայրս ալ բողոքական չէր, երբոր հօրեղբայրս բողոքականութիւնը ընդունած էր, հայրս, որ իր կրօնքին վրայ շատ հաստատ էր, եղբօրմէն բաժ-

նուած էր, ու անկից ի վեր քէնով էին իրարու հետ, բնաւ չէին տեսնուեր: Հօրեղբայրս բախտին բերմունքով առաջ գացած էր, խոշոր վաճառատներ հաստատած. հայրս առջի խանութպանը մնացած էր, հինգ վաստկելով, հարիւր փառք տալով Աստուծոյ: Գործը այնչափ աղէկ չէր, նեղ օրեր կ'ունենար, բայց ակռան կը սղմէր ու եղբօրը չէր գիտեր: Խնձի ալ այդպէս մեծցուց: «Պապերուդ լուս հաւատքին վրայ խավի կեցիր, օդլում», կ'ըսէր երկու խօսքին մէկը: Մեռած ատենը, միտքէս չելլար բնաւ, տասուերկու տարու էի ան ատեն, անկողնին բովը կանչեց ինձի և շատ մը խրատներ տալէն ետքը վերջին խօսքը աս եղաւ. «Նստէ, Արմենակ, զաւակս, ես կը մեռնիմ կ'երթամ կոր, աշխարհիս վրայ մենակ ես, ամունադ հելպէթ քովը պիտի առնէ բեղի, պիտի լոլոզէ, պիտի անուշբերնէ, Քախատ չուրանաս հաւատքդ, հարըդ բեղի օրինակ, չէ նէ էրկու ձեռքս եախատ ըլլայ»:

«Հօրմէս բան մը շնաց ինձի: Աս մեռելի ծախք է, աս պարտք է, աս չեմ գիտեր ինչ է, լմնցաւ գնաց: Տասներկու տարու էի, աշխարհաքս ինչ էր, չէի գիտեր. մայրս արդէն մեռած էր, չըսի կարծեմ: Նոյն իրիկունը հօրեղբօրս կողմէն մարդ մը եկաւ առաւ զիս և իրենց տունը տարաւ: Զմոռնամ ըսել որ հօրեղբայրս հօրս մեռելին եկած էր: Դրացիներէն պատուական մարդ մը կարգադրած էր ամեն բան:

«Մինչև ան ատեն չէի տեսած հօրեղբայրս: Գըլ խարկաւոր, երկու քովէն մօրուօք, անդիմացիի գէմքով ցուրտ մարդ մըն էր: Դիմացը նստեցուց ինձի, ըիչ մը ատեն պտըտեցաւ սենեակին մէջ և ըսաւ որ պէտք էր հետևեալ օրուան համար պատրաստուէի Ռոպէրդ Գօլէնը մտնելու, գիշերօթիկ:

«Չորս տարի կեցայ հոն. կեանքիս էն անուշ, էն խաղաղ ժամանակը ան ատեն եղած է: Դասերուս մէջ առաջիններէն չէի ալ նէ, վերջիններէն չէի: Կ'աշխատէի, գասատուներս և ընկերներս կը սիրէին զիս. հոն

սորված եմ, ինչ որ գիտեմ։ Ամսագլխուն հօրեղբօրս
առնը կ'երթայի։ Շատ չէի համակրեր իրեն, բայց չէի
ալ ատեր։ Միշտ առջի ցուրտ վարժունքը կը բռնէր
ինձի նկատմամբ, յառաջադիմութեանս համար գոհու-
նակութիւն կը յայտնէր ու կը յորդորէր ալ աւելի աշ-
խատիլ։ Այս, շատ հանգիստ էի այդ տանը մէջ, և
սակայն երբ պէտք կ'ըլլար հոն երթալ՝ սիրտս կը սեղ-
մուէր։ Գլխաւոր պատճառը ան կիրակի օրերու աղօթք-
ներն էին, որ կ'երգուէին հոն։ Հօրեղբօրս մեծ աղջիկը
բիանօյին առջև կ'անցնէր, ամենուն ձեռքը մէյմէկ եր-
գարան, ու մեծ ու պստիկ, դուրսէն ալ հրաւիրուած
մէկ քանի բողոքական ընտանիք միասին կը սկսէին եր-
գել ժամերով։ Գիրք մըն ալ իմ ձեռքս կու տային,
երգուած կտօրին տեղը կը ցուցընէին և կը ստիպէին
որ ձայնակցիմ։ Եւ սակայն, ինչ ընեմ, ներսէս չէր ի
գալ, օր մը ընկերացած չեմ իրենց երդերուն, հակա-
ռակ հօրեղբօրս ինձի ազդած պատկառանքին։ Լեզու
բերնիս փակած էր կարծես, բէշքիս գերքը վար կ'առ-
նէի, մէկդի կը դնէի, ու երեսս անդին կը դարձնէի։

«Ճամնըլեց տարու եղայ այսպէս. թէե բազդա-
տաբար պղտիկ, սակայն վիճակիս կատարեալ գիտակ-
ցութիւնը ունէի. դժբաղդութիւնը կը հասունցնէ
մարդու։ Ամսագլխու մըն էր, դարձեալ տուն եկած էի,
կիրակի առտուն, հօրեղբայրս իր սենեակը կանչեց ին-
ձի. իր դէմքին վրայ այնչափ ծանրութիւն ու խսու-
թիւն տեսած չէի երեէր, մինչև իսկ ամենէն չերմե-
ռանդ աղօթքներուն ատեն։ «Արմենակ, — ըսաւ յան-
կարծ խիստ ու շուտ ձայնով, տարիքդ ալ եկաւ յեցաւ,
հիմակ չարը բարիէն կրնաս սրոշեր։ Մինչև հիմա ձայն
հանած չէի, որովհետեւ կ'ուզէի որ նախ լաւ մը վար-
ժուիս՝ ապա ընդունես մեր կրօնքը։ Կը հասկնաս ան-
շուշտ ըսածներս. վայելուչ է որ գուն ալ բրիստոնեայ
ըլլաս, Վաղը անունդ արձանագրել կու տամ մեր ազգա-
պետարանը և մնացեալ գործողութիւններն ալ մէկ քա-
նի օրէն կը կատարենք։»

—Ես ատանկ բան չեմ կրնար ընել, պատասխանեցի հանդարա բայց հաստատ ձայնով։

«Կարծեցի որ վրաս պիտի վազէր։ Դէմքին ոչ մէկ գիծը փոխուեցաւ, տասը վայրկեանի մը չափ կեցաւ մտածեց, յետոյ։

—Դուն վաղը նորէն գոլէճ գնա, եկող ամսագլւխուն կը կարգագրենք, բայց գիտցած եղիր որ այս բանը պիտի ըլլայ։

«Ան ամիսը, հաւատա, սուտ չզուրցեմ՝ ամեն գիշեր երազիս մէջ տեսայ հայրս, որ ինծի կը նայէր մերթ աղաչական, մերթ զայրացկոտ աչքերով։ Ես բոշ զոքական ըլլայի, չէ, կարելի բան չէր ատիկա։ Յաջորդ ամսագլխուն երբ տուն դարձայ, հօրեղբայրս նորէն իբ սենեակը տարաւ ինձի և այս անդամ անուշ ձայնով մը։

—Է՛հ, Արմենակ, հարկաւ մտածեցիր, ըսաւ։ Կը նայիմ որ գեռ տղայ ես. աշխարհքիս վրայ յամառութենէն օգուտ մը չի կայ։ Ես քու ապագայիդ համար աղէկ խորհուրդներ ունիմ։ Տիրոջը շնորհիւ շնորհքով մարդ մը կ'ըլլաս։ Քեզի եւրոպա կը լրկեմ իմ առետրական գործերուս համար։

«Ու կոնակս ծեծելով։

—Ե՞րբ երթանք ազգապետարան։

—Ներեցէք, հօրեղբայր, պատասխանեցի, արգէն ըսի ձեզի։ Ես հաւատքս չեմ կրնար փոխել։

«Այս անդամ գեփ գեղին կարեցաւ, կ'երեայ որ նայուածքս ու շարժուածքս հասկցաւ թէ չպիտի կրնար յաղթել ինծի, թեէս քաշեց ու դռնէն դուրս հրելով։

—Անանկ է նէ ալ աս տունը գործ չունիս, պոռաց, կորսուէ, մէյ մէն ալ երեսդ շտեսնամ։ Նայենք ան քու սիրած մարդիկդ ինչպէս պիտի պահեն քեզի։ Հայրդ ալ քեզի պէս էր, բայց վերջը անօթութենէն սատկեցաւ։

Խնբղնքս զսպեցի՝ հօրս յիշատակին դէմ եղած այս նախատինքին վրէժը չը լուծելու համար, սանդուղ-

ներէն վար վազեցի խենդի պէս, հազիւ խելք ըրի գլխարկս առնելու փողոցին դռանը բովէն և դուրս նետուեցայ:

Երիտասարդը ընդհատեց պատմութիւնը, գլուխը աջ ձեռքին մէջ առաւ, բութամատովն ու ցուցամատովը սեղմելով քներքին երակները, նատ դառն յիշատակներ արթնցած էին անշուշտ մոքին մէջ։ Զինքը ուրիշ բանով զբազեցնելու համար, սեկառէթ մը շինեցի և ծխալութին տուփը իրեն առջե բշեցի։

— Չէ, ըստաւ, հերիք է, ալ չեմ ծխեր, սիրտս կը ճմէ կոր։ Գլուխ ցաւցուցի, շուտ մը պատմեմ լնցնեմ։

Պահ մը ամփոփեց մտածումները, ու շարունակեց, այս անգամ արագ ու հապճեպ, ձեռքը միշտ գլխուն տանելով ու ափովը մազերը քներքին վրայէն ուժով տրորելով դէպի ետ, կարծես իբր վանելու համար գէշ երազի մը տպաւորութիւնը։

— Ան օրէն մինչե հիմակ ան տունը ոտք կոխած չեմ։ Դուրս ելլակս ետքը չեմ գիտեր ուր գացի, երկու երեք ժամ պտըտեցայ ասդին անդին։ Գրապանս նայեցայ, երկու մէծիտիէի չափ ստակ կար։ Ուր պիտի երթայի, ինչ պիտի ընէի։ Մտածեցի որ մօրս մէկ հեռաւոր ազգականը կար, շոգենաւով վար իջայ, և գէշերը անոնց տունը գացի։ Արմացած զարմացած մնացին երբ ըսի որ ալ հօրեղօրս տունը չպիտի դառնայի, բայց պատճառը չզուրցեցի։ Ըրածս չի պիտի հասկնային, խեղճ մարդիկ էին, պիտի մեզադրէին զիս կամ խրատ տալու պիտի ելլային։

«Հետեւեալ օրուընէ Պօլսոյ սալայատակները իմ սիրական տեղուանքս եղան։ Առառուընէ մինչե իրիկուն կը պտըտէի, գիշերն ալ յոդնած դադրած անկողին կ'իյնայի։ Դլխուս զարնուածի պէս բան մըն էի եղեր։ Դեռ ինձի պատահածը չէի կրնար կոր հասկնալ, իմ պզտիկ գանդիս մէջ չէի կրնար կոր սեղմեցնել ատոր բացատրութիւնը։ Գէշը ան եղաւ որ ատ տարիքիս մէջ, ուր դեռ ուրիշները իրենց բանգոլոնը կը մաշեցնեն

գրասեղաններուն վրայ, ես ինք իր գլխուս մնացի՝
կեանքին վրայ շատ գէշ դաղափարով։ Ամսէ մը ետքը,
ասդին անդին իյնալով, կրցի գործ մը գտնել կեսարա-
ցի վաճառականի մը բով. բայց չկրցայ հոն մնալ,
մարդը իր ուսախին պէս գործածել կ'ուզէր զիս, վար-
ժուած չէի ատ կեանքին, ձգեցի գացի։ Անկէ ետքը
ուրիշ տեղ գտայ, բայց տեղ մըն ալ չկրցայ մնալ։
Սիրտս նեղցեր էր։ Երկու-երեք ամիս ետքը արդէն ե-
լած էի այն ազգականներուս տունէն, որոնց վրայ չէի
ուզեր բեռ ըլլալ, ու հոս մօտերը պզտիկ սենեակ մը
վարձած էի տան մը էն վերին յարկը, տանիքին տակ։

«Հինգ տարի անցած է անկից ի վեր, ու չեմ գի-
տեր թէ ինչպէս ապրած եմ։ Սոսկալի վայրկեաններ
ունեցած եմ. զարմանք է որ մինչև հիմա չեմ մեռ-
ցուցած ինքինքու։ Հետզհետէ ինկայ, ու գէշ ինկայ։
Առջի խղճահարութիւններս չմնացին, կամքիս հակա-
ռակ բաներ ալ ըրի, ասդինին-անդինին դիմեցի,
բայց ուրիշ կերպ կարելի չէր։ Զմուրացի մենակ, թէն
անօթի մնացի։ Միտքէս սակայն օր մը չանցուցի հօր-
եղբօրս դիմել։ Ինք քանի մը անդամ գրեց ինձի որ
եթէ ուզածը ընէի, կը ներէր ինձի ու նորէն քովը
կ'առնէր։ Պատասխան անդամ չտուի։ Եթէ իրեն դի-
մելու աստիճանին ըլլամ, կը բռնեմ ծովը կը նետեմ
ինքինքու, կը լմնայ կ'երթայ։

«Հիմակ ահա այս կերպով կ'ապրիմ, թէ որ ասոր
ապրիլ կ'ըսեն։ Մէկուն մէկալին դիրերը կը գրեմ եր-
բեմն-երբեմն, ձեռքս քանի մը զուրուշ կ'անցնի։ Հոս
մօտերը ճաշարանի մըն ալ լիսդաները կը գրեմ և ի-
րիկուն երկու պնակ կերակուր կու տան ինձի։ Բան մըն
է կ'երթայ կոր, թող կու տամ կօր որ երթայ։ Աղէկ
կամ գէշ ըրած ըլլալս չեմ դիմեր, բայց խիզնս հան-
դարտ է։»

Ոտք ելաւ ընդոստ ու ձեռքս սեղմելով.

— Եատ խօսեցայ ու փորս անօթեցաւ, ըսաւ խըն-
դալով։ Երթամ քիչ մը բան ուտեմ։ Մնաք բարով։

Ու դռնէն գուրս ելաւ, և տեսայ որ, կծու ցրտին
դէմ պատսպարուելու համար վերարկուին օձիքները
դարձուցած և ուսերը տնկած, դիմացի փողոցն ի վար
սկսաւ քալել աճապարանկով:

Տակաւին հինգ վայրկեանի շափ մնացի թէսդը,
կարծես գամուած այդ սեղանին առջև Վերջապէս
ոտք ելայ: Դուրս ելած ատենս աշքիս զարկաւ դրան
ճակատը դրոշմուած արձանագրութիւնը. «Ասուած
սէր Է», և անոր հանդիպակաց կողմը միւս վերտառու-
թիւնը. «Ամեն ինչ որ Կ'ընէք Տիրոջը փառին հա-
մար է»:

ՀԵԻՌՆ ԲԱՇԱԼԵԱՆ